

“ՀԱՅՐ ՄԵՐ”Ի ՎԱՆՔԻՆ ԱՌՋԵԻ

Վերելէն վերջ այս յոգնասպառ բարձունքին,
 Որ կապէ Քեզ Գեքսեմանին արցունքով,
 Կը մոռնամ ես ամէն խոնջէնք: Հայցազին՝
 Շրքներս իրար կը միանան քովէ քով,

Եւ այճերս՝ կապոյցներուն խոր, ծախ,
 Յառած՝ ինչպէս առաքեալներն սրբաթօս,
 Հանդա՛րս հոգով, առանց նիզի ու ցախի,
 Քեզ կ'ազերսեմ. «Տէր, ուսո՛՛ մեզ կաշ յաղօրս»:

Աստուածային սիրոյդ կապած զոյգ քեւեր,
 Մախուր ձեռքով մեզ կը բանաստղուռն երկնից,
 Հրեւակներու սանելով մեզ քովն ի վեր՝

Երանութեանց շողես յոյսը անկսկիծ:
 Մեր խորութեան՝ ի լիութիւն գերբնածին,
 Կ'ուսուցանես մախուր աղօթքն սուրբ հացին:

ՀՄՈՅՆՍԿ ԳՐԱՆԵՍՆ

(Զիբնեաց Լեռ, 1908, Տօն Համբարձման)

